

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

«ԶԵՒ ԳԻՏԵՐ ՍՈՐՎԵՑԱՅ»

Շատ մը առիթներով, յատկապէս մանկավարժական կալուածէն ներս, կեանքը՝ դպրոց իրբեւ կը ներկայացուի, փորձուրիւնները՝ ազդարարուրիւններ, վտանգներ՝ ուսուցիչներ, փորձաններ՝ դասագրիներ, հարուածները՝ պատիժներ, ծրագիրները՝ նօրատետրեր, մարդիկ՝ դասընկերներ, եւն։ Սովորական դպրոցի մը եւ կեանքի դպրոցին հիմնական տարրերուրիւնն այն է, որ առաջինը դասարանային յստակ բաժանումներ ունի, կրթական յատուկ ծրագրի մը կը հետեւի, ընդհանուր պատասխանատու մը՝ տնօրէն մը ունի, որ կը հսկէ ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-աշակերտ, ծնող-ուսուցիչ փոխ-յարարերուրեանց ընականոն ընթացքին։ Յանախ ըսուած է որ «Ուսումը անվախնան է»։ Թերեւս աւելի նպատակայարմար ու նիշդ պիտի ըլլար ըսել. «Կեանքի դպրոցին ուսումը անվախնան է», որովհետեւ ըստ ներկայ ընկերուրեան մօտ կազմուած ըմբռոնումին, մարդիկ ուսման այս կամ այն աստիճանը կը նուանեն, նպատակի մը իրագործման համար, որ ի վերջոյ, կեանքի մէջ այս կամ այն ասպարէզէն ներս «օրինաւորապէս» մուտք գործելու արտօնագիրը պիտի տայ։ Տեսնուած է նաև որ ոմանք երկրորդ կամ նոյնիսկ երրորդ մասնագիտուրեանց կը տիրապետեն, բայց վերջապէս կանգ կ'առնեն ու կը դառնան կեանքին։ Այս իմաստով վերջակէտ մը կը դրուի ուսման, որով ուսանողը հասած ըլլալով իր ակնկալած բարձրուրեան, կեանքի ծովուն վրայ կը սկսի թիավարել։ Սակայն հազիւ հասած այդ կարծեցեալ վերացկէտին, նոր էջ մը կը բացուի «ուսումնական» իր կեանքին մէջ, նոր վարժարան մը կը սկսի յանախել, ուր այլեւս տնօրէնի մը խուզարկու

հետեւողութիւնը չկայ, ոչ ալ համալսարանական դասախոսին տուած խորհուրդներուն կողմնացուցային նշգրտուրինը, այլ ամէն ինչ բողուած է սեփական դատողութեան, այն ալ ինչ քանով որ Աստուած պարգեւած է տուեալ անձին։ Կեանքի այս դպրոցին մէջ, սովորական դպրոցի մը կիսամեայ եւ ամավերջի բննուրիւններուն, կամ պարբերական գրաւորներուն համազօր երեւոյթներ կան, որոնց գնահատական նիշերը մէկի փոխարէն կրնան բազմարիւ ուսուցիչներ տալ, որոնք շրջապատիդ մէջ շարժումներուդ հետեւող անձերն են կամ սոսկ դիտողներ։ Դասարանի մը մէջ, հետաքրքրական է դիտել սրբագրուած բննուրեան մը բուղբերուն վերադարձման պահը, երբ աշակերտներու ուշադրուրիւնը կը կեդրոնանայ աւելի ուսուցչին կատարած սրբագրուրեան նիշդ կամ սխալ ըլլալուն վրայ, քան թէ՝ իրենց կատարած սխալներուն վրայ։ Ոմանք կ'առարկեն ըսելով որ արդար չէ իրենց տրուած այդ նիշը եւ կը բուեն այն բոլորը, որոնք իրեւ նիշդ պատասխաններ կրցած են վերարտադրել, մոռնալով այն զանցառուրիւնները, որոնք այլապէս կարեւոր էին։ Սխալներուն ուշադրուրիւն չդարձնելու այդ թերուրիւնը, մեր կողմէ կատարուած նոր սխալներ չընդունելու սովորուրեան հետ միասին, աշակերտը կ'անդամալուծեն եւ չեն արտօներ որ սորվի մատուցուածքը։ Նոյն այս ոգին է որ կը շարունակուի կեանքի դպրոցին մէջ, ուր «աշակերտները» իրենց կատարած կեանքի սխալներուն պատասխանատուուրիւնը ուրիշներու վրայ կը բարդեն, պատճառ դառնալով որ երբեք չտեսնեն կատարուած սխալ մը ու երբեք ալ չկարենան սրբագրել զայն։

Կատարուած դէշ արարքի մը պատասխանատուուրիւնը մեր վրայէն հեռացնելու մարդկային տկարուրիւնը, շատ մանր երախաներու վրայ կատարուած փորձերով եւս հաստատուած է: Ենթադրենք որ մանկապարտէզի ամենէն խոնարդասարանի աշակերտներուն յանձնուած առարկայ մը յանկարծ երեխաներուն ձեռքին մէշ կոտրուի: Մանկավարժը երբ հարց տայ անոնց թէ՝ ո՞վ կոտրեց, բոլորն ալ պիտի մերժեն կոտրած ըլլալ եւ ցուցամատով պիտի մատնանշեն կողքը կեցող երախան: Կացուրիւնը նոյնն է նուեւ տան մէշ: Մայր մը երբ հարցնէ իր զաւակներուն թէ ո՞վ կոտրեց դրան ապասկին, երեխաները պիտի ուրանան, երէ պէտք ըլլայ նոյնիսկ ստելով որ ինքն իրեն չարդուած է այդ ապասկին: Ոմանք ժաշ գիտնալով որ մայրը հեռուէն ականատես եղած է իրենց կատարածին, դարձեալ կը մերժեն իրենց վրայ առնել պատասխանատուուրիւնը: Նոյնը փորձուած է նաեւ չափահասներու պարագային: Գործատեղիի մը մէշ, կորսուած առարկայ մը գտնել չանալով, գործատէրը կը դիմէ աշխատաւորներուն, հարցնելով թէ ո՞վ պահած է այդ: Գործաւորները, տակաւին տուանց իմանալու թէ ի՞նչ է պահուածը, բոլորն ալ միաբերան կ'ըսեն. «Ես չտեսայ. ես չառի»: Ինչո՞ւ: Որովհետեւ կատարուածը երբ սիսալ արարք է, ատոր պատասխանատուուրիւնը չ'ուզեր իր վրայ վերցնել մարդ, սկսեալ իր անչափահաս տարիքէն մինչեւ գերեզմանումի օրը:

Ներքին այս զգացումն է որ խոչընդոտ կը հանդիսանայ սիսալ մը խոստովանելու ժաշուրեան, որ այլապէս ինքնադաստիարակչուրեան նպաստող սիսելիի ժայլ մըն է: Միսալի մը պատասխանատուուրենէն հեռանալու այս երեւոյը է որ պատճառ կը դառնայ

որ յանախ օգտագործենք «չէի գիտեր՝ սորվեցայ» խօսքը, որուն կարիքը այսիման յանախակիօրէն պիտի չզգայինք, եթէ իր ժամանակին ընդունէինք սիսալ մը: Միսալներու գումարման պատճառով է որ նախկինները չենք նանչնար ու որպէս նոր կ'ընդունինք զանոնք: Նոյն խօսքին սերտօրէն առընչուած է նաեւ նմանահունչ այլ արտայայտուրիւն մը՝ «Եթէ գիտնայի», որոնք երկուքն ալ ապարդիւն զղումի մը կ'առաջնորդեն, երբ անցեալը անցած ըլլալով, կարելի է միայն կատարուած սիսալին սրբագրուրեան աշխատամեռվ զրադիլ, չմոռնալով որ «հին յանցանք մը ներելը, նորի մը արտօնուրիւն տալ կը նշանակէ»: Խրատը իր մեծ դերակատարուրիւնը ունի, որ կը նպաստէ «չէի գիտեր սորվեցայ» աւելի նուազ յանախականուրեամբ օգտագործման: Ըստւած է: «Որքան շատ ականց տաս խրատին, այնինք աւելի ժիշ խրատ կը լսես»: Աստուածաշնչի գիրքերէն մէկուն՝ «Ժողովողի գիրք»ին իմաստուն հեղինակը կը գրէ: «Իմաստունին յանդիմանուրիւն լսելը, յիմարներուն երգը լսելէն աւելի լաւ է» (Ժող. է. 5): Խրատին ականց տալը ունի նաեւ այլ բարերար երես մը, որ «չէի գիտեր սորվեցայ»ն կը փոխէ «Գիտեմ, պիտի չսխալիմ»ի, որ նախազգուշացնող ձայնն է մեր մէշ:

Հայստանեայց եկեղեցւոյ հայրերէն մին՝ Ս. Ներսէս եպիսկոպոս Լամբրոնացին կ'ըսէ. «Քու ներսիդիդ ուսուցիչ մը ունիս, բայց զգոյշ եղիր որ չարհամարհես անոր հրահանգները»: Կեանքի խորտուրորտ նամրուն վրայ բացուած խորունկ փոսերուն մէշ որքան մարդիկ իյնալէ ու ելլելէ ետք ըսած են. «Չէի գիտեր սորվեցայ», ու տակաւին որքան մարդիկ պիտի իյնան ու ելլեն, ըսելով. «չէի գիտեր՝ սորվեցայ», բայց ժամի՞ տոկոսը արդեօֆ պիտի ըսէ. «Գիտեմ, պիտի չսխալիմ»:

ԳՐԻԳՈՐ ՎՐԴ. ԶԻՑԹՁԵԱՆ